

## ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ԱՍՏՈՒԱՆԸ ՀԱՍՏ ՓԻԼՈՆԻ ԵՒ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒ ԶԻՆՔ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ

### Գ

Իրբեկ ներկայացուցիչ հակառակորդներ Ս. Գրական իմաստափրութեան, առանձնը երեք իմաստասէրներ, մէկը Փէջ. գարէն՝ Սրինողա, միւսը Ժէ. գարէն՝ Հյում և երրորդը Ժթ. գարէն՝ Ճոն Սթիւրոն Միլլ, և թող մեզ մէ իւրաքանչիւրը ընտրէ ուրիշ մը ներկայ գարէն:

Բոլորն ալ կը մերժին Յայտնութիւնը: Անոնց պատճառաբանութիւնը պարզ ապարարիկներն են բանաձեռքուն անոնց՝ որոնց Փիլիսոն ներկայացուց իրբեք սկզբարիշտոներ. բանաձեռք՝ բնիւուած նմանաբանութեան վրայ, մէ բնիւու՝ որոնք կարգ մը պարագաներու մէջ նման են իրարու, պէսք է որ նման ըլլան միւս որոր պարագաներուն ալ: Յունական դիցաբանական նմանաբանութեան փոխարէն՝ կիրարկուած Փիլիսոնի ժամանակակից սկզբարիշտած քննադասներու կողմէ, Սրինողա կը կիրարէ «Բորսնի կամ բանաստեղծներու տրամաթիք պատմութիւններուն, և կամ պարզ գրոնիկներուն նմանաբանութիւնը»<sup>(27)</sup>:

Հյում կը կիրարէկ սկզբական նմանաբանութիւնը Մունակամէտի և իր յաջորդներուն հրաշապատումներուն մէջ, ինչպէս նաև յունական, չինական և կաթոլիկ հոգվաշական հեղինակներու մէջ<sup>(28)</sup>: Ճոն Սթիւրոն Միլլ կը վաերացնէ<sup>(29)</sup> Հյումի ըստածը և կ'աւելիցնէ երկար և խոր փաստարկութիւնը, ցոյց տայտի որ յառաջադրուած փաստը Յայտնութեան, պիտի չընդունուէր Անգլիական գատարանէն:

Ասոր դիմաց ենթագրեալ հակառակուցը ի նպաստ Ս. Գրական իմաստափրութեան պիտի ըստ — նոյն կին պատմութիւնը, ու-

րուն իրբեկ միակ պատասխան պիտի կրբկնենք Փիլոնի ըստածները միայն:

Սրինողա և Հյում կը մերժեն Աստուծոյ անհունութիւնը այն իմաստով որ Աստուծած անիմանալի է:

Սրինողա իր մերժումը կը բանաձեկ այսպէս. — «Մարդկային բանականութիւնը ունի բաւարար գիտութիւնը յաւիտինական և անհուն Աստուծոյ էսութիւնն»<sup>(30)</sup>. Բանաձեք, որով ան հասած է այս եղանակութեան, ուղղակի և բացայայտօրէն հաստատած չէ. զայն կարելի է մեկնել այսպէս. —

Սրինողա կը սկսի ։ նախ ինքինքին հարցնելով, — ի՞նչ կիմանան Ս. Գրական իմաստասէրները ըստով թէ Աստուծած անընթունիք է Անոնք ըստն կ'ուզնեն անչուշտ որ Ան չի կը ենթակա ըլլալ որիէ սահմանում: Եւ ի՞նչ կը հասկնեն սահմանում ըստով: Անոնք կ'ընդունին անչուշտ Արիստոտէկան բանաձեկ սահմանումի որ կը կայանայ ընդհանուրով (genus) և մասնաւորի (specific) տարրերութեանց վրայ և որ գերազանցած է սահմանելիքն և անոր պատճառութիւնը»<sup>(31)</sup>:

Սրինողա կ'ակնարկէ այս տեսակի սահմանումի ըստ որում անիկա պէտք է պարունակէ անմիջական պատճառով<sup>(32)</sup>: որով կիրարէկի՝ ստեղծուած բաներու միայն<sup>(33)</sup>: Այս իմաստով է որ Սրինողա կ'ընդունի Աստուծոյ անսահմանելիութիւնը և հետեաբար Անոր անընթունելիութիւնը, աւելցնելով թէ սիւրացանչիւր Կոյացութիւն բացարձակապէս անհուն էն<sup>(34)</sup>. այս սահմանումով կը յառաջադրէ իր տեսակէտը Աստուծոյ անսահմանելիութեան և անընթունելիութեան:

<sup>(27)</sup> Tractatus Theologico - Politicus 5 (Op., ed. Gabhardt, III, p. 79 ll. 19 - 20).

<sup>(28)</sup> An Inquiry Concerning the Human Understanding X, 2 (Philosophical Works, 1854, IV, p. 138).

<sup>(29)</sup> «Theism, Part IV., Revelation», in Three Essays on Religion, New York, 1878, p. 217.

<sup>(30)</sup> Eth., II, Prop. 47.

<sup>(31)</sup> De Anima II, 2, 413a, 15, Anal. Post. II, 10, 93b, 38ff.

<sup>(32)</sup> Short Treatise I, 7, 9.

<sup>(33)</sup> Tractatus de Intellectus Emendationes 96 ff. (Op., ed. Gebhardt, II, p. 35).

<sup>(34)</sup> Eth. I, Prop. 8.

մասին(35): Բայց Աստուած, ըստ Արինող զայի, անմիջականորէն կը ճանչցուի երրորդ միջոցով մը՝ Յայտնատեսութեամբ — որովհետև Աստուած տնտեղ ըլլալով, Ան որ ինքն իր մէջ Խնքն իր պատճառն է միզի կը ճանչցուի ուղղակիօրէն Խնքն իրմով: Այս իմաստով անիկա կ'ընդունի թէ սմարդշային բանականութիւնը ունի բաւարար գիտութիւն յաւիտենական և անուն Աստուածոյ Հութեան(36): Այստեղ Սրինողա ասպարէզ կը Կարգայ Ս. Գրական իմաստասէրներուն, ըսելով: — Ե՞ուոք կ'ըսէք թէ Աստուածոյ գոյութիւնը Կարեի է յայտնարերել ի յանապատու (a posteriori) և յետոյ կ'ըսէք թէ Իր գոյութիւնը Կարեի է ճանչնալ, մինչդեռ Իր էսթիքինը անձանոթ կը մնայ: Ծո կ'ըսմ թէ Իր գոյութիւնը Կարեի է ճանչնալ ի յառաջազունէ (a priori) և Իր Հութիւնը աւելի պակաս ճանչելի չէ:

Ասոր կ'ենթաքրեմ որ մեր հերքողը պիտի պատասխանէր թէ անոնց որոնց Սրինող կ'ուզգէ իր խօսքը պիտի մերժին այն գաղափարը թէ Աստուած հնաթակայ է անմիջական ճանչողաւթեան: Անիկա պիտի յիշեցնէ Սրինողայն իր խօսի ակնարկութիւնը Ս. Թովմասի ուրացման թէ Աստուած Կարեի է ճանչնալ ի յառաջազունէ(37): Թէ և Կարգ մը Ս. Գրական իմաստասէրներ Աստուածոյ անիմջական յայտնութեան մասին կը խօսին, բայց պարտպան նոյնը չէ Սրինողայի ճնիբայական գիտակեան հիմունքը Ենթաքրեալ հակաճառողը պիտի առարկէ թէ ոչ Ս. Գրական իմաստասէրներն պիտի ընդունի թէ մարդկային միտքը կրնայ իր սեփական գիտութիւնը յշանալ: Ամէն գիտութիւն, պիտի աւելցնէ ան, պէտք է որ արտաքին ազդիքը մը յառաջայ: Թէ և ոչ անպայման զգայական աղբիքէ մը: Ան պիտի յառաջանայ նոյնիսկ ապացուցանելու թէ ոչ մէկ յոյն իմաստասէր կը հաւատար թէ միտքը իր սեփական գիտութեան կրնար ծնոնդ առա: Ի՞նչ է Պղատոնի այսպէս կոչուած անմիջական գիտութիւնը իթէ ոչ վերակոչումը նախազոյ գաղափարներու: Եւ ի՞նչ էն անմիջականու-

թէն ապացուցանելի ճանչուած Արիստոտէլի համազրեալները իթէ ոչ բաներ՝ ուրոնց արդիւրը զգայական բարանողութիւնն է: Եւ միթէ Ստորիկեաններուն գաղափարիսութիւնը փորձառութեան վրայ կիմնըւած չչ՞ր: Նոյնիսկ Տէքարթի ինքնածին գաղափարները կարելի է ընդունիլ՝ իր իսկ տեսանկինէն դիմելով, թէ ունին արտաքին աղբիքը մը: Սրինողայի իր խիկ իմաստասիրական գրութիւնէն ծնած բացարարութիւնը նիերայեցողական գիտութեան մասին պիտի ընդունէր անշուշտ մեր Ս. Գրական իմաստասէրները, եթէ այդ գրութիւնը ինքնիսկ և հետեւաբր տրութեած բացարարութիւնը քննազատելի չըլլար:

Հյումի մօտ Աստուածոյ անիմանալիութեան գէմ տրուած փաստարկութիւնը աւելի ուղիղ է և աւելի բացայալու: Ս. Գրական իմաստասէրները միոթիք յայտարարելով, անիկա իր խօսքը անոնց ուղղելով այսպէս կը հարցնէ: — Ի՞նչպէս գուք միութիւնիրեք, որ կ'առաջադրէք Աստուածոյ բացարակ անիմանալիութիւնը, կը զանազանութիք Ստորիկեաններէն և Անաստուածներէն որոնք կը յայտարարեն թէ առաջին պատճեառը ամէն բանի անիմանալի է և անշօշափելին(38): Այսպէս անիկա փօխն ի փոխ կը քննէ Աստուածոյ գիտութեան անբաւարութիւնը:

*Տեսնենք թէ մեր իմաստասէրը այս հարցին ալ ի՞նչպէս կը պատասխանէ:*

Նոյն հին պատմութիւնը պիտի ըսէ ան նախ: Անոր կը հանդիպինք Թովմաս Ագուինացիի գործերուն մէջ(39), երբ կը փորձէ հերքել հակա-բանապաշտ իմաստասէրները որոնք կը յառաջադրէին գոյութեան հաւատքի խնդիր մը ըլլալը և ոչ բանականութեան: Որովհետեւ, կ'ըսնէ անոնք, Աստուածոյ մօտ գոյութիւնը և էութիւնն նոյն իմաստը կը զգենան և այնքան ատեն որ Աստուածոյ խկութիւնը անճանաչելի կը մնայ: Իր գոյութիւնն ալ կը մնայ անբաւարութիւլի: Այս տեսակէտը Թովմաս Ագուինացիի, ընդգէմ հակա-բանապաշտ աստուած արաններուն, նոյն է Հյումի տեսա-

(35) Cf. my Philosophy of Spinoza, I, p. 38.

(36) Eth. I, Prop. 47.

(37) Short Treatise 1, 1; Cf. Sum Theol. I, 2, 1e; Cont. Gent. I, 10-11.

(38) Dialogues Concerning Natural Religion (Philosophical Works, 1854, II, p. 451).

(39) Cont. Gent. I, 12.

կետին հետ։ Բացի այն որ Թովմաս Ագուբ-  
նացիի մօտ խօսքը զրուած է անոնց բե-  
րանք՝ որոնք մերժելով որ Աստածած կրնոյ  
բացատրութիւն մտքով՝ կ'ապատինին հաւատ-  
քին, մինչդեռ Հյումի մօտ անիկա յառա-  
ջագրուած է անոնց կողմէ՝ որոնք գարձեալ  
մերիկով Աստուածոյ մտքով բացատրելիուն  
թիւնը, կը յարեին Սկեպափկութեան կամ  
Անաստուածութեան։

Թովմաս Ագուբնացիի պատասխանը թէ  
Աստուածոյ գոյութիւնը զոր նոյնիմաստ կը  
գաւանին ուսանք իր խսկութեան հետ նոյն  
տեսակի պայութիւնն մը չէ, ինչ որ կրնոյ  
հաստատութիւն ապացուցում է<sup>(40)</sup>։ Մեր փի-  
լիսոփան, կը խորհիմ, աւելի լուրը պիտի  
տար իրեք պատասխան Ալյոպէն։ Հյումի  
տեսականը թէ Աստուած մը որ անձանա-  
շելի է գոյութիւն չի կրնար ունենալ, իր  
մէջ Պէրքլէյեան մատեցում մը ունի Աստով  
ըսկէ կ'ուզուի թէ գոյութիւն ունենալ կը  
հանակէ ըմբռնուիլ և կամ՝ ճանչցուի,  
որով բան մը որ անձանաշելի է գոյութիւն  
չունի։ Անիկա պիտի աւելիցնէ. — Եթէ մէկը  
իրապէս կը հաւատայ որ միայն այն բա-  
նիքը գոյութիւն ունին՝ որոնք ճանաշելի  
են, չի կրնար հաստատօրէն հաւատել թէ  
Աստուած միենոյն ատեն կրնայ գոյութիւն  
ունենալ և անձանաշելի մնալ։

Բայց Ա. Գրական իմաստառէները և  
իրենց խօսնակը պիտի շարունակնեն չընդու-  
նիլ գլխաւոր նախադդերեալը, Անոնք չեն ըն-  
դունիր թէ գոյութիւն ունենալ անպայման  
ճանչցուիլ կը նշանակէ։ Անոնք կի՞ ճեր  
մտածոնիք են։ Արիստոտէլեան՝ եթէ կ'ու-  
զէք։ Աստուած ային խնդիրներու մասին  
Արիստոտէլի հետ իրենց ունեցած տարա-  
կարծութեան հակառակ, աշխարհիկ խնդիր-  
ներու առջնաւթեամբ անոնք համաձայն են  
իրար հետ Եւ հետեւելով Ա. Գրական ի-  
մաստառէներու կի՞ ստվարութեան, որ է  
ապացուցանել իւրաքանչիւր հաստատում,  
մեր խօսնակը պիտի յառաջադրէ Արիստո-  
տէլի այն տեսակէտը՝ բառում անիկա  
զարուուում մը կը զնէր այն յարաբրու-  
թեան՝ ուր յարակից բանիք համագէպ են  
բնութեան մէջ, միւս յարաբրութեան միջէ։

ուր յարակից բանիք համագէպ չեն բնու-  
թեան մէջ<sup>(41)</sup>։ Յարաբրութեամբ մը ուր  
յարակիցները համագէպ են բնութեան մէջ,  
Արիստոտէլ կ'եղբակացնէ որ յարակիցներէն  
մէկուն դայութիւնը կը նշանակէ անպայման  
գոյութիւնը միւսին, Օրինակի համար, ոչ էքը  
և Գիրիս յարակիցներու պարագային,  
«Ծրուզ գոյութիւնը կ'ենթագրէ սիրիին  
գոյութիւնը և փիխացարձարար։ Յարաբր-  
րութեամբ մը ուր յարակիցները համագէպ  
չեն բնութեան մէջ, Արիստոտէլ կը հասկցնէ  
միզի որ յարակիցներէն մէկը կրնայ գոյու-  
թիւն ունենալ առանց միւսին։ Եւ կը բա-  
ցատրէ զայն սիրութեանն և սիրութեան  
ենթակային միզէն եղած յարաբրութեան  
օրինակով։ Այս յարաբրութիւնը, կ'ըսէ  
Արիստոտէլ, մէկն է անոնցմէ ուր յարա-  
կիցները համագէպ չեն բնութեան մէջ, ու-  
րգինեան սիրութեան ենթակային գոյու-  
թիւնն կրնայ ունենալ նոյնիկ երբ իր մա-  
սմն սիրութեիւնը չունինք։ Օրինակի հա-  
մար, ըրջանակ մը քառակոսիի վիրածելի  
Եւ այսպէս, մեր իմաստասէրը պիտի հզ-  
րակացնէ թէ տարրերութիւնը մը Կայ այն  
հաստատումն՝ թէ Աստուած էութիւնը  
անըմբնանիլ է և այն միւս հաստատումնի  
միջնէ թէ Աստուածոյ գոյութիւնը որ կը  
նոյնացուի իր էութեան հետ կրնայ բա-  
ցատրութիւն մտքութիւնը պիտի ան-  
համապատասխան պարագան է, որով Արիստոտէլ կը բացատրէ յարաբ-  
րութեան այն տեսակը՝ ուր յարակիցները  
միշ համագէպ չեն բնութեան մէջ և կ'ու-  
զելով թէ յարակիցներէն մէկը սիրու-  
թեան ենթակայն կրնայ գոյութիւն ունե-  
նալ որքան ալ սիրութիւնը այդ մասին  
գոյութիւն չունենայ։

Արինազա, Հյումի և Միլլ կը մերժեն  
Աստուածոյ անհունութիւնը անհուն բարու-  
թիւն իմաստագ, անոր հակագրելով կի՞ն  
հարցը Զարին՝ զոր Սթինովա կը ներկայացնէ  
հաստատումնը թէ սբնութեան մէջ եղած  
այնքան սկսակար բաներուն կարգին ոչ  
նուազ բանիք ալ կան որոնք կրնան վնա-  
սակար նկատութիւն։ Եւ իր հաստատումը կը  
պարզաբանէ ընթացիկ ցանկով մը Զարին՝

(40) նոյն։

(41) Categ. 7, 7b, 15-35.



## ՀԱՆԳԻՍՏ Կ. ՊՈԼԱՄՈՅ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ

ԱՄԵՆ. Տ. ԳԱՐԵԳԻՆ ԱՐքԵՊՈՍ. ԽԱԶԱՏՈՒՐԵԱՆԻ

Եշմիածին, 25 Յունիս 1961

Պատրիարք նղիչ Տերեւեան

Պատրիարքարան Հայոց Երուսալեմի

Սուզի մեջ է Հայ նկեղեցին եւ Սուրբ Էջմիածինը: Վատահար է մեր պերը՝ ոչ եւս է Կոստանդնուպոլսյ Պատրիարք Գարեղին Արքեպիսկոպոս: Կորսնցոյին հաւատաւուու ու ողեծնչուած մեծ եկեղեցական մը: Հանգիս եւ խաղաղութիւն իր տանիուած հոգիին: Ափ մը լոյս Փելչի հջաման Ս. Աթոռանեն իր լոյս հոգիին: Թող Աստուած անսասան պանէ Հայց. Եկեղեցին, Կ. Պոլսոյ հայոց Աթոռը եւ համայն հաւատացեալ հայ ժողովուրդը: Առ աջարեւում է ի Տեր հանգուցեալ Գարեղին Պատրիարքի քաղաքն եւ Խոռասութին Աթոռիդ բոլոր եկեղեցիներուն մեջ կատարել հոգինանցաւեան պատօն:

Օրհնութեամբ

ՎԱԶԳԻՆ Ա.

Կարողիկոս Ամենայն Հայոց

յանձին սփոթորիկի, երկրաշարժի, հիւանդութեանցու(12):

Հյում, Ա. Գրահան տուեալները իր ժաքի ետին՝ սԱնձեալ լիցի երկիրը (Ծննդ. Գ. 17), ակապահնեցաւ երկիրը (Ծննդ. Զ. 11) և պղծեցաւ (երկիրը) ի գործոց նոցան (Սզմ. Ճե. (ՃԶ.) 39), կը սկսի ընդհանուր հաստատումով թէ սԱմրազ երկիրը ... անիծուած և պղծուած էն և յտոյ կը շարունակէ մուշել զանազան չարիքներ տիեզերքի մէջ գոյութիւն ունեցող, անոնց կարգին գորգացնելով Հոպպէսի տեսակէտը պատե-

րազմի և անձնական թշնամութեանց վերաբերեալ(13):

Իսկ ձո՞ն Սթիւրոն Միլ, պատմութենէն առնելով օրինակը, ցոյց կու տայ թէ անցեալ գարերու տարած քին մարդկային ցեղի վիճակը այնքան ալ միմիթարական չէ եղած(14):

Թրզմ. Վ. Ա. Գ. H. A. WOLFSON  
և Ա. Ա. Գ. Harvard University

(Մնացեալ յաջորդի՝ 3)

(12) Dialogues Concerning Natural Religion, Part X (Op. Cit., II, pp. 496f.).

(14) «Theism, Part II: Attributes», op. cit., p. 192.

(11) Eth. I, Appendix (Op., II, p. 79, ll. 18-20).